

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

176. ՄԻԱԿԱՐՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿԱՆԵՐԸ.
 Հարկ է նկատել թէ միաւորութիւնը ի միութիւն՝ երկու է : Արդ, միաւորութիւնը կրնայ ըլլալ նախ փոխարկութեամբ, երբ երկու միաւորեալներէն մին կը կորսնցնէ իր էութիւնը և սպառելով միաւորութեան մէջ՝ ամրողջովին միւսին կը փոխարկուի : Աւ այսպէս է կաթիլին՝ ծովուն հետ միաւորութիւնը :

Երկրորդ՝ միաւորութիւնը կրնայ լինիլ չփոթումով, երբ երկու միաւորեալները իրարու հետ կը փոփոխուին ու երկութէն յառաջ կու գայ երկու միաւորեալներէն տարրեր երրորդ մը : Այդպէս է ջուրին՝ դինիին հետ միաւորութիւնը :

Միաւորութիւն կրնայ լինիլ նաև բաղկացութեամբ, երբ իրարու քով եկած տարրերը կը հաւաքուին և կը կազմեն ուրիշ բան մը, բայց առանց իրենք փոփոխութիւն կրելու և առանց իրարու վրայ ներգործելու : Այդպէս է թերթիրու և դիրքին միաւորութիւնը : Բնութեան մէջ շատ են այս կարգի օրինակները, որոնք մէջ շատ կազմողական գորութեամբ կը միաւորուին իրարու :

Ունինք առկաւին միաւորութեան շատ ուրիշ կերպեր՝ խառնումով, բարդութեամբ, բաղադրութեամբ, սակայն առողջ զանազան տեսակներ չէ որ կը կազմեն, այլ նախասացեալ միաւորութիւններուն կը վերածուին, կամ զոնէ անոնց ստորաբաժանումները կը կազմեն :

Նմանապէս, միաւորութիւնը կրնայ լինիլ պարզ և սոսկ միութեամբ, երբ միաւորները կը կազմեն բան մը՝ առանց սակայն փոխարկուելու, ոչ ալ չփոթուելու : անոնք առանց ներգործութեան ալ չեն մնար, այլ այնպէս կը միաւորուին որ երկուքը կատարեալ մէկ

ըլլան, առանց կորսնցնելու իրենց սեփական յատկութիւնները : Այսպիսի միաւորութեան օրինակը ունինք բնութեան մէջ, ուր նիւթեզնը և հոգեզնը այնպէս կը միաւորուին՝ որ կարծէք թէ իսկապէս և կատարելապէս մէկ անձ և մէկ բնութեան լինին, առանց որ ո՛չ հոգեզնը կորսնցնէ իր բնութիւնը, ոչ ալ նիւթեզնը՝ իրը :

Միաւորութեան այս տեսակները չեն կը նար պատշաճիլ աստուածութեան՝ ընդ մարդկութեան միաւորութեան, որովհետև փոխակերպումը և շփոթումը ի դէպ կու զան եւ տիքնոսի բացատրութեան, իսկ բազկացութիւնը կը նմանի նեստորի բնակակցութեան : Կը մեայ ուրեմն մէր միտքը պարզել տարրեր տեսակով մը, ուր արդարի օրինակը այնչափ մերձաւորութեամբ կը բացատրէ նշմարտութիւնը, որչափ որ կարելի է սահմանաւորով մեկնել անսուհմանը :

177. ՄԵԿ ԵԽ ԵԲԱԿՈՒ ԸՍԵԼ. Հարկ է խօսիլ նաև մէկ և երկու, կամ միութիւն և երկուութիւն բառերուն վրայ ես : Բոլոր բառերուն կերպութիւնը շատ կը տարբերի իրաց տրամարանական կարգէն և իրական կարգին մէջ : Իրաց տրամարանական կարգին մէջ ամենապարզ էակներն ալ, ու աւելի՝ ամենապարզ զաղափարները բանականութեան զորութեամբ կրնանք բաժնել իրենց կազմիչ տարրերուն ու թուել իսկ տարրերը : այլ իրաց իրական կարգին մէջ այն ատեն միայն կրնանք բաժնել երկու, երբ կունենանք երկուքը՝ որոնք տարրեր զոյտութիւն ունին և դոյտութեան մէջ ալ տարրեր բնութիւն, և տարրենքնեալ դործողութեանց սկիզբն են . այնպէս որ մէկ զործը մէկուն ըլլայ և միւսը՝ միւսին, ու եթէ երրեք դործին լծակցութեամբ

դանուեն գոնէ զործեր զորս մին ընէ կամ կրէ
և միւսը մասնակցութիւն չունենայ ատու
մէջ :

Արդ, երբ երկուքը զատ զատ կը պահեն ի-
րենց զործողութիւնները, այնպէս որ մէկը
կարենայ բաժնութիւն միւսին ըրածէն, այն ա-
տեն կրնանք ըսել թէ երկուք են. իսկ եթէ
այնպէս ըլլայ միաւորութիւնը, որ միշտ և ա-
մէն բանի մէջ մէկուն զործը Հազորդութեան
մէջ ըլլայ միւսին հետ, այն ատեն այլևս չենք
կրնար ըսել թէ երկուք են, թէև կրնանք ըսել
թէ երկուք մի են :

Այս կանոնին զօրութեամբ է որ մէնք մար-
դու չենք բաժնուներ երկու բնութեան, թէպէտ
կ'ըսենք թէ երկու բնութիւնէ և դանազան
զործողութիւններ կ'ընէ՝ առանց ստանալու և
չնջելու երկուքին Հազորդութիւնը :

178. ՔԱՂԿԵԴՈՒՆԻՆՆԵՐԸ. Այս կանխա-
րանական տեղեկութիւնները տալէ վերջ կը
մնայ որոշել թէ ինչպէ՞ս եղած է միաւորու-
թիւնը Քրիստոսի մէջ, և ի՞նչ է միաւորեա-
լը. ա՞նձ թէ բնութիւն: Օրթոսոքս և Կաթո-
լիկ Եկեղեցինները կ'ըսեն թէ միաւորութիւնը
անձին մէջ է որ կատարուեցաւ և ոչ թէ բր-
նութեան. իսկ մենք կ'ըսենք թէ միաւորու-
թիւնը կատարուեցաւ անձին և բնութեան մէջ
միանգամայն :

Մեր տուած բացարութիւններէն վերջ,
այլևս հնար չէ մեղի վերապեր ոչ այն կար-
ծիքը թէ մարդկութիւնը աստուածութեան
փոխարկուած է, ոչ ալ այն թէ մարդկութիւ-
նը և աստուածութիւնը շփոթուած են իրա-
րու հետ և երրորդ մը եղած: Այդ մոլոր ի-
մացուածը երրիմ կը տրուի «Աստուածա-
մարդ» բառին, զոր մենք զործածած ատեն
զգացուցինք թէ ուղիղ իմաստին համեմատ
կ'առնենք զայն, այսինքն իրքեւ Աստուած և
մարդ միաւորեալ և ոչ թէ իրքեւ Աստուած և
մարդ փոխարկուած ու շփոթուած :

Նոյն ուղիղ և անուղիղ իմացուածները կը
տրուին խառնում բառին, զոր ոմանք կ'իմա-
նան իրքեւ շփոթեալ միաւորութիւն, և ուրիշ-
ներ՝ իրը անչփոթ միաւորութիւն. սակայն
մէր կրօնական զբականութեան մէջ զրեթէ
միշտ միրջին իմաստով ի կիր առնուած է Քր-
իստոսի վրայ և կը հասկցուի միաւորու-
թիւն առանց շփոթման. այս պատճառաւ ու-

զիղ է նաև «Աստուածախառն» բառին իմաս-
տը, որովհետեւ անով ոչ թէ շփոթութիւն կը
հասկնանք, այլ չնոր խառնումն պահչելի» որ
է միաւորութիւն պարզ, բարած նաև միու-
թիւն:

179. ՔԱՂԿԵԴՈՒՆԻՆ ԳՐՈՒԹԵԱՆ ԳԺՈՒԱ-
ՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. Արդ, անոնք որ Քրիստոսի
մէջ երկու բնութիւններ կան կ'ըսեն և միա-
ւորութիւնը անձնաւորութեան մէջ կը զնեն և
ոչ թէ բնութեան մէջ, պարտին պարզմարանել
թէ ո՞ր բնութիւնն է որ առանց անձնաւորու-
թեան կը մնայ Քրիստոսի մէջ: Եթէ տրամա-
րանական տեսակէտէ խօսին և ամբողջական
աստուածութիւնը և ամբողջական մարդկու-
թիւնը ուղեն իմանալ, այն ատեն պէտք է ըն-
դունին թէ ինչպէս աստուածութիւնը ունի իր
բնութիւնը և իր կատարեալ բանական ենթա-
կայութիւնը, նոյնպէս և մարդկութիւնը ու-
նի բանական ենթակայութիւնը, որովհետեւ
ունի մարմին, Հոգի և միտ. և ինչպէս չեն
խղձիր ըսել թէ Քրիստոսի մէջ երկու բնու-
թիւններ կան, նոյնպէս և պէտք չէ խղձին ը-
սելու թէ երկու անձինք կան ի Քրիստոս: Իսկ
Եթէ ըսեն թէ անձը մի է որովհետեւ չկայ
մարդկային ենթակայութիւն, այն ատեն պի-
տի նմանին Ապողինարի, որ ուրացաւ բանա-
կան հոգին Քրիստոսի մէջ և դրաւ միայն
կ'ենաւական Հոգին:

Դարձեալ, պէտք պիտի ըլլայ բացատրել
թէ ուրկէ՞ չ զործողութեան սկիզբը Քրիս-
տոսի մէջ, ևնթակայութենէ՞ն թէ բնութե-
նէն: Էնկարեալ չարանական բացատրու-
թեանց համեմատ, զործողութեանց սկիզբը
բնութիւն կ'ըսուի եթէ երկու բնութիւններ
կան. ապա ուրեմն զործողութեանց ևս երկու
սկիզբներ պէտք է լինին Քրիստոսի մէջ, ու
երկու բնութիւններէ սկսած զործողութիւն-
ները զատացեալ են Քրիստոսի մէջ իրքեւ եր-
կու ակերէ բիսած ջուրին, որոնք անկախա-
րար յառաջ խաղալէ վերջ իրարու կը խառ-
նուին ջրախառնուածքին մէջ՝ որ է անձնա-
ւորութիւնը: Արդ, եթէ Քրիստոսի մէջ երկու
սկիզբներ կան զործողութեան, ապա ուրեմն
երկու զործողներ կան, ու եթէ երկու զոր-
ծողներ՝ ապա ուրեմն և երկու Քրիստոսներ,
որ է նեստորական բաժմանում:

Արդ, խօսելով ոչ թէ տրամարանական

այլ իրականութեան տեսարկչուն, եթէ Քըրիստոսի մէջ զատ զատ երկու բնութիւններ կան, և միաւորութիւնը եղած է անձնաւորութեան մէջ, ասիկա քիչ մը միայն կամ բառացի կը տարրերի նեստորէն, բայց ըստ իմաստին կը տանի մարդ Քրիստոս-Աստուած բաժնման մինոյն կէտին, զոր չընդունիր Ռւղղափառ Եկեղեցին:

Դարձեալ, իրապէս զատուցեալ բնութիւններ ընդունիլը իրաց իրական կարգին մէջ՝ կը սրահանջէ անհրաժեշտաբար որ Քրիստոսի մարդկային բնութիւնը իր գոյութեան մէջ զոյաւոր եղած ըլլայ՝ Քրիստոսի աստուածային բնութեան հետ ենթակայութեան միաւորութեան հասնելէ առաջ. ու այս առիթով ևս պէտք է ճշմարտուի Քրիստոսի մարդկութեան դորաւորութիւնը՝ Աստուծոյ բանին հետ միաւորուելէ առաջ: Սակայն այս ալ հակառակ է Ռւղղափառ վարդապետութեան, որ կը սորվեցն թէ Բանը մարդացաւ կամ միաւորուեցաւ մարդկային բնութեան հետ, և թէ Քրիստոսի մարդկութիւն չկար՝ իրը լոկ մարդ-Քրիստոս միաւորութիւնէն առաջ: Աւրիմ և միաւորութիւնը կատարուած է բնութեանց մէջ, և ոչ թէ զատուցեալ բնութիւնները միաւորուեցան ենթակայութեան մէջ:

180. ՆՈՐԷՆ ՄԵԾ ԴԱԼԻԱՆՈՒԹԻՒՆԸ. Աւրիմ իրաւամբ թէ փելիսառիայական և թէ աստուածաբանական ճշմարտութեամբ, մեր Եկեղեցին կը խորչի երկու բնութիւններ ըսեցէ Քրիստոսի մէջ, այլ Մեծն Կիւրդի և ուրիշ ուղղափառ Հայրերու հետ կը դաւանի թէ «Ճի է բնութիւն Բանին մարմացելոյ», և կը Համանի ըսել թէ Քրիստոսի մէջ կայ «միաւորութիւն յերկուց բնութեանց», կամ, ինչպէս մեր Հանգանակը կ'ըսէ, «միաւորեալ մի բրութիւն»:

Բայց եթէ պնդեն ըսելով թէ երկու բնութիւն կ'ըսեն Եւտիքեսի դէմ, որպէսզի չկարծուի թէ փոխարկուած կամ չփոթմամբ միութիւն կ'ընդունին երկու բնութեանց, կը պատասխանենք թէ պէտք չէ որ մոլորութեան մը կասկածը Հրաւերենք: Աւելի դիւրին, պարզ և յստակ է ժիսել նոյնինքն Եւտիքեսի բացատրութիւնը «անշփոթ և անայլայլի» կամ «անխառն» բառերով, քան թէ կարծել թէ մէկ Քրիստոսը կը բաժնենք երկուքի անոր մէջ ճանչնալով գործողութեանց երկու զա-

տուցեալ իրական սկզբունքները: Զգուշաւորութիւնը աւելի մեծ պէտք է լինի հոն ուր դայթակութիւնը զիւրին է, իսկ մարդկութիւնը աստուածութեան հետ չփոթելու և փոխակերպութեամբ կամ այլայլումով երրորդ բնութիւն մը կը երապարանելու ճիգը այնքան արտառոց է և հակառակ՝ ողջմտութեան և տրամարանութեան:

181. ԼԵԽՈՂԻ ՏՈՄԱՐԸ. Իսկ հակառակ կողմէն վասնդը այնքան մեծ է, որքան յայտնի է որ սոննաքայլ մը միայն կը բաժնէ երկու բնութեանց Բանը երկու անձնաւորութեանց Բանէն: Ու ասիկա յայտնի է Լեօնի Տոմարի Հիւնեալ խօսքերէն.

«Քանզի թէպէտ ի Ճէր մեր Յիսուս Քրիստոս մի անձն է Աստուծոյ և մարդոյ, այլ՝ այլ է այն, որով երկոցունցն ես հասարակ են անարգանքն, և այլ է այն՝ որով հասարակ են փառքն»: և դարձեալ. «Ճի երկոքին կերպարանքն զործեն Հաղորդութեամբ միևնույն զայն որ ինչ իւրն է, այսինքն Բանն զործէ զոր Բանին է, և մարմինն կատարէ զոր միևնույն է»: և դարձեալ. «Որպէսզի որ մերոց դարմանաց ի դէպ էր միևնույն միջնորդն Աստուծոյ և մարդկան մարդն Յիսուս Քրիստոս կարու լիցի մեռանիլ միովն և մի լիցի կարու մեռանել միւսովն»:

Այս բացատրութիւնները Քաղկեդոնի Ժողովին մէջ երկուանքի տեղի տուին և միայն Լեօնի պատուիրակներուն ճարտար դարձրութիւններով և Մարկիանոսի աստովը կարող երան քաղարկել խօսքը, իմաստը տրամարտնկան տեսակետի տանելով, մինչդեռ զաւութիւնը իրաց իրական կարգին պէտք էր պատկանէր:

Արդ, եթէ երկմատութիւններ կան մեր բացատրութիւններուն մէջ, վասնդի չկայ մարդկային ասացուած մը զոր հնար ըլլայ դէպի չարը ծամածել, և որովհետեւ միւս կողմէ շունինք աստուածային խորհուրդներու յատուկ բառարան, և սովորական ասացուածքները պարտաւոր ենք զործածել, և սակայն յայտնի և բացարար է թէ աւելի հեռու է իրաց իրական կարգի ուղիղ բացատրութեանէն Քրիստոսի մէջ երկու բնութիւններ ըսելը, քան թէ ըսել՝ «Ճի բնութիւն Բանին մարդացելոյ» և կամ «Ճի յերկուց անշփոթ» և կամ «մի բնութիւն»:

Առ Հասարակ, Երբորդութեան և մարդեղութեան խնդիրներուն մէջ, որոնցմով կը դաւանինք «մի Աստուած յերիս անձինա» և «մի Քրիստոս յերկուց բնութեանց», Եկեղեցին ուղղագոյն կը Համարի ըսել «մի յերիս» և «մի յերկուց», քան թէ ըսել «մի և երեք» և «մի և երկուք»:

182. ՄԵՐ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ. ԽԱԿ ԹԷ ՀՅՈՒԹԻ ԱՇՊ Է ՄԵՐ Ուղղափառ Եկեղեցին վարդապետութիւնը, այդ յայտնապէս կը տեսնուի մեր կորովամիտ վարդապետներուն ժօմ, որոնք ծաղկեցան զանազան ժամանակներու մէջ, մանաւանդ երբ Քաղկեդոնական և բնութեանական խնդիրներ արծարծուեցան ուղղափառ և օտարապաւան Համազդիներուն մէջ: Առախիններէն եղան առաւելապէս Ներսէս Շնորհալի և Գրիգոր Տաթէւացի, ինչպէս նաև Յակոբ Նալեան պատրիարք:

Բաւական է կարգալ Հասուածներ՝ ի Քըրիստոս երկու բնութեանց խնդրոյն վրայ Շընորհալի գրած «Գիր Հաւատոյ խոսուովանութեան ի խնդրոյ Մանուէլի Ալէքսի, և ի սուհմանն Հաւատոյ Հայրատանեայց Եկեղեցոյ» (տպ. Երուսաղէմ, էջ 96, 102, 124), նունպէս և Տաթէւացի «Հարցմանց դիրք»ին մէջ է. Գյուլիսին Զ. և ԺԴ. Ապրակները, և Նալեանի «Վէմ Հաւատոյ»ին մէջ Գ. և Դ. Գրյուլիսիները:

183. ՄԻԱԿԱՄԵԱՅՔ. Քրիստոսի անձին և բնութեան մասին եղած խօսքերը կը տարածուին Քրիստոսի մէջ եղած կամեցողութեան և ներդործութեան վրայ և ասպարէզ կը բանան Համանման խնդիրներու, որոնք երկեցան Յոյներու և Լատիններու Եկեղեցիներուն մէջ՝ ի դարուն, Միակամեայց յուղումներով:

Որովհետեւ շատեր եղան այդ խնդիրներուն պետքը ու զբեթէ կայսերական աշխարհներու բոլոր Հայրապետները ի սրբան յարեցան այդ վարդապետութեան, ինչպէս Կիւրեղ Աղեքանդրացի, Սերգիոս կ. Պոլսեցի, Հոնորիոս Հոռմայեցի, այս պատճառաւ սովորութիւն չեղաւ մէկու մը անունով կոչել առ վարդապետութիւնը: Ան կոչուեցաւ խնդրին անունով:

Եւտիքեան միաբնակներուն և այս միահամեաններուն մէջ նմանութիւնը կոչման ձե-

փն տեսակէտով է և ոչ թէ վարդապետութեան: Արովհետեւ, ինչպէս Եւտիքեան մի բընութիւնը շփոթութեան վրայ Հիմնուած էր և ոչ թէ պարզ միաւորութեան, նոյնապէս և միակամեաններուն մէկ կամք ըսկը կը Հաստառէլ մարդկային կամքի ուրացութեան վրայ, դայն ընկղմած կամ կորսուած Համարելով աստուածային կամքին մէջ: Կամքին պէս կ'իմանային ներկործութիւններն ալ Քըրիստոսի մէջ, ոչ միայն դործող ենթակային մէջ, այլև գործողութեան վերջին եղրին մէջ, շփոթելով բնութիւնները: Արդարեւ այսպիսի զանազանութեանց մէջ որոնք կը գլեն կ'անցնին մարդկային մտքի կարողութիւննը, դրժուարին է մեր առվորական ըմբռանումներուն հետ Համեմատուող կարողութիւնները կազմել: Սակայն պէտք է խորչիլ այն գրութիւններէն որոնք որեկից եղանակաւ կրնան ընդհարիլ Քրիստոսական խորհուրդներու հիմնական սկզբունքներուն հետ:

Արդարեւ վասնզաւոր է մէկ Քրիստոսը երկութի բաժնելիք որեկիցէ երկուութեամբ, բայց անտեղի է նաև աստուածութիւնը և մարդկութիւնը իրենց վերացական առումին մէջ խառնել կամ բարզել կամ յօդակապել իրարու հետ: Այդ երկու ծայրերուն միջակէտէն կ'ընթանայ մէր Ուղղափառ Եկեղեցոյ վարդապետութիւնը և միաւորեալ միութեան մէջ կը Հաստատէ բոլոր տնօրինական խորհուրդներուն բացարութիւնը:

184. ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՒՆԸ. ԿԱՅՈՒԹԻՒՆԸ. Միակամեաններուն անունն ու խնդիրը զրեթէ անձանօթ միացած է մեր մէջ, որովհետեւ Քաղկեդոնիկ նրբութեանց կանխագոյն մէրժումը և Եփեսոսնան դաւանութեամբ բացայտ դատապարտութիւնը տեղի չէր տար նոր յուղումներու. մինչ Միակամեաններու խնդիրը, ինչպէս կը վկայեն բոլոր ողջմիտ խորհուրդները, կէտ նապատակի ունէր սրբագրել Քաղկեդոնական կարծիքները և Եփեսոսի նախկին ու պարզ Հաւատագին դառնալ:

Քրիստոսի մէջ մէկ կամք ընդունողները անոնք էին որ Քաղկեդոնի Համեմատ երկու բնութիւն կը դաւանէին, և զոնէ կամքին ու գործողութեան միութեամբը կը կարծէին բուժել բնութեանց բաժանումը: Բայց հոս ալ շփոթումի կէտը մտաւ Եւտիքեան խմորէն, և

դարձեալ յուղուեցաւ կայսերական սահմաններու քրիստոնէական աշխարհը, մինչև որ կրցան վերջի վերջոյ Հռոմէականները յաղթել Լիռնի Տոմարին բաժանական սկզբունքով : Եւ Աղաթան Հռոմի հայրապետը իր կողմը զբաւեց կայսրը, որ հարաւային բանութեանց քաղաքական գտանդներուն պատճառաւ յոյսը զբած էր արևմտեայց վրայ : Աւ 680ին Կոստանդին Պողոնատոս կայսեր համանաւ կ. Պոլիս զումարուած ժողովին վճիռը հաստատեց Քրիստոսի մէջ երկու կամք և երկու ներգործութիւն ըսել, ինչպէս Քաղկեդոնի Ժողովը 229 տարիներ առաջ վճռած էր երկու բնութիւն ըսել :

Այսուղ, խնդրին ուղիղ հասկացողութեան համար, հարկ է կամքին մէջ գտանգանել կարողութիւնը զործողութենէն, և կամքին զոր-

(Դար. 19)

ծողութեան մէջ տարբերել իրարժէ իրրե բընական հոդերանական նկատուած երեսյթները և դատողութեան իրրե ազատ արդիւնք նկատուած զործողութիւնները :

Վերոյիշեալ վճիռին մէջ յաճախ յեղյեղուցաւ օրու թիւն (energia) բառը, որ Յունաց և Լատինաց համար աւելի կամքին կը պատշաճի : Երկու կամքը ըսողները հակառակորդներուն խօսքերուն մէջ մարդկային կամեցողական օրութեան կորուսար կ'ենթադրէին, իսկ միութեան մասին պնդողները կ'ըսէին թէ հակառակորդները երկու ազատ և անկախ օրութիւններ կը քարոզեն, որով և երկու Քրիստոնէե՝ առանձնակի զործողն ու կը զը՝ Նեստորի հասկացողութեան համեմատ :

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՈ. ՕՐՄԱՆԵԱՆ